

Ո՞շապի որհնալ է արդար մարդը . և գունզված Տէր : գուն եռ առ Աստուածք , գուն եռ անոր ամենամեծ պարտավորը : Ո՞հ , երանիք թէ արդար բըսարի մշտ Վասուածց ներկայութիւնն կացելէի , այն առ առ պիսի զգայի , որ երկիւղած հոգիսի իւ կատարելութիւն կը դիմէ :

Հղոարտութեան և մասագարծութեան ներքիւ . ծառկուած պարագաներներ թաղական խուզարին աշխատ առջեւ , եւ մերկազարանց երեւն ինձ ամեն պայմանական իւ մուգքեր :

Ի՞նչ կայ աւելի օգտակար մարդուու համար ուսանելու , բայց եթէ իւր անձը ճանակիլ . այլ աւանդ , որ խիստ քիչ կը գտնաւ իւր ակար ըլլավ խստավանող :

Դուռ միան , ով Աշուաւած . գուն միայն կարող եռ հոգւոյ խորլ թափանցել . վասն զի բարի ըլլավու համար բառական է քա զօրութիւնն Ո՞հ , ընդունել զիս . նորոգէ սիրոս , շնորհէ ինձ այն եցէր , որ բաշրութիւն ուռար ըլլամ , և զիս վերըսոցէս ազատ որոշէ ամեն դպրուի պաշտ ոյներէ :

Եթէ ու եթէ անձամբ բառական եմք ի որհեւ թու իւր . ի՞մ մէջ . այլ բառականութիւն մեր յԱշուածց է .  
(բ . Կոմքայաց . գ . 5 : )

Ո՞արդուս հոգին կը նամանի սյն լրւացին , որ բայց ի իրմէն ամենն բան կը լրւաւաւորէ . վասն զի երբ հոգին կատարեալ ճանացարութեան կը համանի , անոր զիտակցութիւնները կը նանան մերձաւար առարկաներէն մինչեւ ամենահեռաւար առ աստղերը տարածութիւն . և ինքն մը նալ մթութեան մէջ , յորում և ոչ մէկ աչքի տեսութիւն կը նայ թափանցել : Ո՞եր զգայարանաց միջնցու հոգինիւ ծանօթութիւն կ'ըստանայ ձեւի և գոյնի , ներդաշնակ կամ աններգուշնակ ձայներու , և բոլոր աշխարհին մէջ գտնուած , արտաքին առարկաներու վրայ . բայց ինչ որ իրեն կը վերաբերի , զայն միայն ներքինն համոզմանմք եւ իւր անչին ճանալութեամբ կը նայ ուսանիլ :

Ո՞իսքը երկիրս վրայ բազմաթիւ առարկութիւններ կը լրածէ , բայց այն որ իրեն ամենամերձ է , այն որ իւր սեպհական գոյութեան խորհուրդն է , չկինար զննել . Խնդիածանաւզարութեան այս տարօրինակ գժուարութիւնն իւր պիսի իւր ակար ըլլավ առ հիմնալին գիտենք :

իսկ մէր մարմնայն վրայ ալ կը տեսնուի , վասն զի շատ անգամ ուրիշ ամեն բան՝ աւելի պոշ . կը աւեսնանիք , բայց մէր անձը դիմել անգամ կարող չենք . Ո՞ա պին զի մէր մարմնայն մէջ այնպիսի մասունքներ կան , զօրոնք տեսնարու անկարող ենք . բայց զանննք որ բացակայ են , առանց գժուարութեան մեր միշտաց մէջ կը պատկերացնենք , ինչպէս են զանազան անձանց կենդանագիրը , պանց հետ շտա կամ քիչ ընտանութիւն ըրած ենք . այսու ամենայնիւ մեր խկաման սրամկերը թէպէտ եւ շտա անգամ հայելինն մէջ տեսած ենք , գարձէալ չենք կրնար մէր մասաց առջեւ ներկայացնել . և եթէ ներկայացնել . միշտ անսասց և անորու կը մնայ մէր յիշողութեան մէջ . Ըրդ՝ այս տարօրինակ իրադաւթիւնը անշուշտ շտաերուն գդալի ըլլալով , այս հարցումը ընելու պիսի ստիպուին , թէ և ի՞նչու այնշափ իրերու վրայ ծանօթութիւն ունիմ , և իմ անձիս ճանաչ չողութեան մէջ թէրի կը գտնուիմուի :

\* Ո արդ . ի Գաղղիկէն :

ու կը ճանաչենք, սովորաբար զայն զինը նելու կարօսութիւն շրմնար, որովհետեւ մեր անձը տեսակ մը մշտաշով պատած է մեղ համար, ուստի մեր ու շադրութիւնը և հետաքրքրութիւնը պէտք է ստիպէ զմեզ այս միտութեան խորը թափանցիւլ, և զայն քննութեան ենթարկել, լուրեմն իւրաքանչիւր անհատ ստեղծուած է զգալու, թէ մարդու ուստի համար տմենէն քննոիր ուստի նոյն իսկ անձին ճանաչութիւնն է:

Իսայց մեր գոյութեան շարժառիթ եղող այն անիմութ տարրը, որ կը մը տածէ, կը ցանկոյ և զգը մենք հսդի կ'անուանենք, երբ էք գրացարսնաց միջոցաւ շիրնար զննութիւն է թէ քլնելու ու գլնելու, կը տեսնենք որ հսդին միայն ինքն իրմանվ կը ճանաչցուի, այն է իւր մասած մունքներովը, բաղզանիքներովը, ցանկութիւններովը և զգացուածներովը: Իսայց իսկ ուրիշ մարդկանց հսդին եւս իրենց գործունէութեամբ կրնանց ճանաչել, լուրացնեամբ մարդկանց մարդկային մասոց բանականութիւնը կ'թ զերուառ պարգևեւուած է, և այս բանականութիւնն է որ երինաստուր օրէնքները կը տեսնէ ամեն բանի մէջ, ինչ որ ծշմարքն է, արդար է, և բարի: Աստի մենք եւս նոյն օրէնքներով միանք կորուզ ենք գասենլ թէ ինչո՞ւ այս ինչ միտքը աւելի տղիւ է և կատարեալ բան վիրապ: և այս դաստան ասանք այն շափով կրնայ ըլլալ, ինչ շափով պէ կը յոցունուին հսդուց բարձրափունէ կամ ցան ձկուումները, աղիւ կամ անարգ նպատակները, թէ բանիւ և թէ գործով:

Ամենայն վատահութեամբ կրնանք ընել որ աշխարհիս վայ ամենամեծ իմաստութեան սկիզբը, հրին և անոր քարձարագոյն նորատակն է, անձին ճաշողութիւնը: Ինչպէս որ հեթանոսական աշխարհի երեւելի իմաստուներէն մէ-

կուն հիմնական փարդապէտութիւնը այս խօսքին մէջ կը կայանար, թէ՝ «Օամիր վայ այսինքն, ուստիր քու անձգ ճանաչել»:

Այս պատճառաւաւ է որ Պօղոս ու ապքեալը կրնթացւաց ժդ դլ. 5 համարին մէջ ձշմարիտ իմաստութիւնը ընթունելու համար մի և նոյն միջոցը կը պատաւիրէ թէ՝ «Փորձեցէք զանձնան ձեր, եթէ կայք ՚ի նոյն հաւատըս և քննեցէք զանձնան»:

Առանց նելքին ինքնաձանազողութեան բոլորովին անբաւական եմ դատակնելու, թէ՝ արգեօք բնէ բանի մէջ կը կայանայ իմ բարի ձկուումներս և ընդունակութիւններս, զորս պարտիմ աւելի բարձր նպատակի մը համար գործարիւլ եւ թէ ո՞ն է զանազան անկարգութեանց գլխաւոր աղբիւրը, այս խօսքնդառ կը լլայ կատարեալ երջոնկութիւն մը վայելլու: Ի՞նչպէս կին ամ ուրիշի մը մոլորութիւնը ջնջել, թէ որ նոյն մոլորութեան ինչութեամբ ծանօթ չեմ: կամ թէ ըսենք բնչպէս կինամ բան մը տղնուացնել, թէ որ անոր հանգամանկներն ինձ անձանօթ են: Ուստի թողունիք մարդուց արատրին իւրագութիւններու վրայ ըրած գաստուզութիւնները, որոնց կրնան ուղղակի կամ անուղղակի ազգեցութիւններ ունենալ, եւ երբեմն կարծեաց արագիւնքները ըլլալ, և հիմոյ իրենց անձանական վիճակին վրայ ունեցած ճանաւութեան վրայ խոկանք, ուսկից մարդիկ բառ մեծի մասին հեռու գործը ւելնէն ի զատ, իրենց պակասութիւններնին անդամ առաքինութիւն համարած են, թէ իրենց բարի յատկութիւնները շափազանց յարգելով, եւ թէ կիւնաց իրական ընդունակութիւնները շափազանց անարգելով: Այս պատճառաւաւ հազիւ ուրիշ իմաստի լուսպէս կը համաձայնին մնարդիկ իրենց

անձին հետ, և շնոր անգամ խօսքի և  
դործի մէջ հակառաւթիւններ կ'ընեն,  
չունին կատարեալ անկախութիւն մը,  
այլ միւս հանգամանկըներու հոսան-  
քէն կը մղուին, և թէպէտ աչքերնին  
յառած, գէպի ի երկնային նաւահան-  
գիսոր, գիմել կը բաղձան, բայց եր-  
բէք զիշենք հոն ասմուղ նաւուն ( ան-  
ձին ) վրայ ակնարկ մը չեն ձգեր ·  
Ակնյն մարդկային ընկերութեան  
մէջ իսկական արժէք ունեցող բաները  
այն անձը միայն կրնայ սորվել ճանչնա-  
լու, որ իւր շարունակ զբաղումն ը-  
րած է իւր մորքի ամեն գործողութիւն-  
ները քննել վասն զի՞ այն որ բնաւ-  
իւր անձին վլայ ծանօթութիւն չունիր,  
բնչպէս կարելի է բնդզինքը ճանա-  
չել, եւ որբան անմիտ կը բայց այն՝ որ  
բնդզինքը կը գատէ՝ իւր անձնափրու-  
թենէն թե լսադրուած, մշ ապաքէն ցլ-  
նորական է իրեն երեւակայիշել թէ՝  
մարդոց իւր վրայ ըրած գատողութիւնը  
գէշ է, այն ինչ իւր արդէանցը նայե-  
լով հասարակաց գատողութիւնը ա-  
ւելի անաշառ է : Վհա ոյս տեղէն կը  
ծագին շարունակ գժգոհութիւններ  
եւ տեւական հակառակութիւններ,  
միովլ բանիւ փոխադարձ սիրոց պակա-  
սութիւն :

Ոմանք այնպէս կ'երեւցընեն որ  
թշնամեաց համար անյիշացար են եւ  
պատրաստ են անձնց ներելու, և առ-  
երեսս քարեկամական յարաբերու-  
թիւններ հասառատել կ'ուզեն անոնց

հետ կորու հոգւով չափի կ'ատեն . ու-  
րեմն ինչ պիտի կոչենք այս գրութիւ-  
նը : Եթէ ոչ վատասիրունենգութիւն,  
որուն գործադրութիւններ արդարեւ ոչ  
սակաւ վատանգ պիտի առթէ հանրու-  
թեան : Ոմանք ինքզինքնին սաւրը եւ  
արդար կ'երեւցնեն, վասն զի ուրիշ  
ներուն պէս յանցանքնին, յայտնը  
ուելով գեռ չեն խայտառակուած,  
վասն զի տոփուած են յայտնապէս ցը-  
մեզանելու, այսու ամենայնիւ այնպի-  
սիքն իրենց ընդ քողով ծածկուած ամ-  
բարշտութեամբը խոհարկանց են . և եթէ եր-  
բէմն մեղք գործելէ աղաս են, կրնանք  
ըսել որ՝ ոչ թէ մեղքէն զարհութեր են  
ու չեն մեղանչեր, այլ պատեհաւութիւն  
չեն ունեցեր, և աւելի մարդոցմէ պատ-  
կառեր են՝ քան թէ Աստուծմէ : Եւ  
ոմանք ալ ողորմած, բարեւսէր և յա-  
գուտ հասարակութեան անձը զիհող  
կ'երեւնան, որովհեաւ մէկ քանի ան-  
հատներու մասնուոր օժանիքակութիւն  
մատուցած են, բայց և այնպէս թնդ  
իրենց սրտին խորերը գահակարած փա-  
ռափրութիւններ նկատեն, յորմէ միայն  
սափրուած են ողորմած հանդիսա-  
նալու, այսինքն փառասիրութիւնն ե-  
ղած է իրենց գործոց շարժառիթը .  
վերջապէս բոլոր ըրած բարիքնին ի-  
ցոցս մարդկան է :

### ՀՐԱՆԱՔԵԼ

Յ. Ա. ԿԵՆՔԻՆ

## Ի ՍՊԱՀ Ի ՄԱՀ

ՄԵԾԱՀՐԱՎԱԿ ՄԱՎԹԾՆ ԳՐԴԱՐ ԵՖԵՆՏԻ

Ե. Յ Բնչ ասաստիկ հեկեկանօք իմ ալեզարդ գու Ապահու .

Արտատառը ձայն կը կարդաս ինձ ողբերգու Ախոնիս :

Ո՛չ, վայրիկ մը թաղ հրճութիք գէթ, և արտատառց տակ գադար,

Ո՛թէ հերիք չեն այն վատեր զըր կրեցնիք մեք շատ գար,